

ԳՐԲԵՐ ԵՒ ԹԵՐԹԵՐ

— 0 —

ՔՆՆԱԴՒԱՏՈՒԹԻՒՆ ԵՒ ԱՆՈՒԱՆԱՐԿՈՒԹԻՒՆ

«Ազատ խօսք» անունով թուրքի մը մէջ, զոր քանի մը ամէ ի վեր կը հրատարակեն պ. պ. Արփիարեան, Բաշարեան եւ Երուանդ Օտեան, — թուրք մը զոր կարելի է կոչել օրկան ստուգեան, վատութեան եւ փտութեան, եւ որուն վրայ քանի մը բառ պիտի ըսեմ «Անահիտ» յայտորթ թիւերէն մէկուն մէջ. — հետեւեալ տողեր կը գտնենք.

«... Ի՛նչ անչոր ժայրութիւն մըն է՝ ֆըքանական գաղտարանն զփնկելու այս ձախորդ ու վնասակար մտածումը: Հատուցո՞ւմ իրեն եղած անարգանքներու զէմ: Բայց զպ. Արշակ Չօպանեան փառ կրկու տարի է որ դարբէլ բան ըրած չունի բայց եթէ առ առ անարգել, նախատել, անուանարկել, Իր գրական ամբողջ ճիւղը այսօր ուրբէլ քանի չի ձգտել բայց թէ՛ չորանոր հայտնութիւններ գարբնելու: Այլ կրկնմի՞ր բանաստեղծն է՛մ հազարագիւս որակակարն կամ ինքնատեպ փոխարեութիւնը փնտոնելու բարձր սինչով չէ որ կը լլկի, յապա կ'ն ազատ յիշոցը եւ կ'ն վարնոց յուպանքը: Իր ո՛չ մէկ քերթութեամբն գոհունակութիւնէն սիրտը այնչափ իտաքանքով չճակոց գնաւուչա օրէնն այն օրը երբ որ անարգ անչառ ըրաւ «մարդկային կզկզանք» անուանելու հայ գրագէտ մը որ ոճիբը գործած էր պ. Չօպանեանի գրականութեան չաւանելու:»

Այս անամոթ տողերն ստորագրողներուն կը հարցնեմք, — Ո՞րն է իմ ամբողջ գրական արտայայտութեանցս մէջ այն միակ էջը, այն միակ տողը զոր «անուարկութիւն» կարելի է ըլլայ համարել: «Աղշառ խօսքերն» կրկն ուրաթիթիները անդիակ են այն ամէն բաներուն որոնք զիգեցիկ հոգի մը կը ձեռացնեն, բայց վերջպակն անցեալու չեն հայտնել լեզուին, գրի ալ գիտեն: Եւ իւրաքանչիւր բարի որոշ իմաստը անմանօթ չէ իրենց գիտեն որ «անուանարկութիւնը» երբք ներքի չէ չդիմել «քննադատութեան» հետ. անուանարկութիւնը արարած է այն մարդուն որ ցանցն լուրջ փայտեղով համոզուած ըլլալու, զորիմի մը անունն ու պատիւր կը ջանայ մրտանել անձիմ զերջներ իտլզրցնելով ու գործածելով անօր զելու ու այլպէս կը վարուի՝ ոչ թէ գազափարի մը ծառայելու համար, այլ մարդ մը կօրծպանելու փափակէն մղուած: Գիտեցողութիւնը ազատ կարիքի էր արտայայտութիւնն է՛ գործիչներու ֆիլատամբը, անոնց ցործին, նկարագրին ցոյց տուած արդիւ կամ նուազ ուզականութեան, անկեղծութեան, այլունութեան գաւառ մը՝ հանրային շահերու տեսակէտով, եւ

չառ մարդ քննադատած եմ: Եւ կը պարծիմ ատով, որովհետեւ ատոր է որ կը պարսիմ թլլանամիներու Զոհատ մը գոյացուած ըլլալու, որոնք այսօր բոլորն ալ ինչպես երբեմն շտրվա պիտի շարունակէին քաջաճուրէլ եթէ ճարպիկ ու զերբաստ զիջանէի ըլլալ ուրիշներուն այն: Ես շատ մարդ քննադատած եմ, եւ յաւակնութիւնը չունիմ միշտ ճիշդ տեսած ըլլալու, բայց ապահովութիւնը ունիմ: — հետաքրքիր եմ տեսնելու այն անձը որ պիտի յաջողի նակառակն ապացուցանելու. — թէ միշտ անհեղձ ու համոզուած եմ եղած, միշտ հանրուութեան օգտակար ըլլալու միակ, նպատակէն մղուած:

Եւ. ո՞վ է ան որ ինծի պիտի համարձակ մտադարձնէ անուանարկելի զեր կատարած ըլլալը. Արփիարեանը՝ որ տիկին «Մարտն» ցոյց կուտար նուագած ու ձեռքը դրած գրուելուն պէս սթապող, որ բոլոր Իշխանակալները Ռուսիոյ վարձկան դուաղիրներ կը նկատուր: Բաշարեանը, որ թէպէտ իր ստորագրութեան փակ ոչ մէկու զէմ անուարք բրբքը չէ համարձակած յարձակիլ, բայց որ մուծին մէջէն երկու տարի է վեր գրա ամենէն զձեռն, ամենէն ապրիլու կիրպով կ'անուանարկէ եղբւ՛ր: Ամերիկայի Հնչ. մասնաճիւղներուն գրելով թէ ես Իրօչականներուն ծախուած եմ (!?) որպէս զի «Անահիտ» բաժանարգները նուազն. Ստեանը, որ մկար խօսքերն» մէջ չորս հինգ ամբան է վեր, վարնոց հարատուութեան մը բոլոր միջոցները կը վստանէ զիս իբրեւ «պապական» մը, «խաթրայ» մը ներկայացնելու համար, ինծի վերագած զպացուաններուն անիբղանութեանը խորպակն համոզուած ըլլալով հանգերն:

Ո՞վ պիտի ընէ ինծի այդ մեղադրանքը: Իւրօչականները, որոնք իրենց «Յաւելուած» են մէջ զիս ու իրարեանք ճնրբացեալ սրիկայ) անուանութիւնն իբր միակ փաստ ունենալով անմանօթ սպուռչի մը տարտած ու չառուգուած մէկ վկայութիւնը, եւ Արփիարեանը մասունի հռչակեցիկ կեցի թղթերու վրայ հիմնելով: Չեթք մը արդեօք, որ Հայոց ցաւերն ու արժանիքները Եւրոպային ճանչցնելու նպատակ ունեցող իր Ֆրանսերէն թարթին մէջ նպարտելը ներկայացուց իբրեւ խաչագող մը, Հ. Մանէվիլեանը «չուն» անուանեց. վիեննայի Միլիթարիանները կեղծաբար հռչակեց Արփիարեանը մասունի ու գող, եւ զիս յորովորեց «Օսթրա Ռուսլտի փտաբան»: «Մշակ»ը արդեօք, որ ինծի ներագրեց նուպար փայտէն զրամ անտիլով Երեսէ ցատարբը նսեմացուցած ըլլալու երեւակոյտական ոճիբը, կամ «Ճարտ» մը արդեօք, կամ Բասմաշեանը, — ո՞վ, ո՞վ վերջպէս:

Եւ. ո՞րն է կը կրկնեմ, իմ ամ միակ էջս ուր անուանարկողը, միտոնելու հանցքին համար մնտողի, կործանելու նպատակով միայն

յարձակողի հողին զգացուի: Պատասխանա-
տու թիւնները՝ յօդուածս է արդեօք, զոր Ար-
փիարեան «Նոր կեանք»-ին մէջ կ'անուանէր
«վերջովեալ տաք հայրենասիրութեան էջ մը»:
«Նորազին նահարային կեանքի, ազգային գոր-
ծունէութեան սխալներուն մասին գրածներս
են, որոնցմէ մէկուն» կ'զանրի Չիլիպային խնդ-
րոյն վրայ գրածին» (համար Օտեան հետեւեա-
լը կ'ըսէր ինծի նամակի մը մէջ՝

«Ձերազին վրայ գրածդ սքանչելի էր .
լախտի պէս պիտի իջնէ այդ յորովայնէ
ընտրեալ ապուշին զլիտուն, եւն»:

Ինքզինքը Բարեկցիներուն իբրև Պոլսոյ
թատրոնի մեծ ռեժիսոր, ներկայացնող Գալ-
ֆանանին մասին գրած յօդուածս, կամ զայն
պատասխանել յանդիմող Հ. Երեմիանին երեսն
նետած յրոնիկս, Բաշայեանի երկիւղոյթին պատ-
մական խաչտաակութիւնը նշաւակող էջնս,
կամ արդեօք ազգային խնդիրներու մասին գը-
րած յօդուածներս, որոնցմէ յետոյ պ. Արփիարե-
ան՝ զիե անցեալ տարի՝ «Նոր կեանք»-ի մէջ
կ'ըսէր՝ «Անահիտ» խմբագրապետին բազմա-
կողմանի եւ լուրջ միտքը...»:

Ի՞նչ անսնունանի լրբութիւն պէտք է յա-
րազանին պարունակած անսնունութիւնները
որակելու համար գործածած մէկ կիտ բայց
ոչ անծիշք բացատրութիւնս գրականութեանս
չհաւնող անձի մը զէ՛ւ զղացուած ներդրում-
ութեան մը վերագրելու համար. ի՞նչ կործ ու-
նէր գրական քննադատութիւնը հրատարա-
կութեան մը մէջ ուր մատնէրս, մալիերս, հա-
զուստներս, շիղերս, հասակս, քալուածքս,
կենակս նկարագրուած էին տեսլական հաւա-
տարմութեամբ մը, եւ ուր ներքին կեանքս,
արտաճոցի պակակիի մը ետեւէն ցուցուած
էր...:

Ո՞րն է այն անձր որուն նկատմամբ, զիտ-
մամբ, կիբժով՝ անիրաւ եղած ըլլամ, որուն
վրայ յարձակած ըլլամ՝ առանց լուրջ պատճա-
ռի, առանց համոզման, միմիայն զինքը ա-
զորտուելու, քանիչու համար: Արդեօք որ.
Փօյոջեանն է որ պիտի գտնուցտի իր «Իսթերի»-ի
մասին սխալ ըմբռնում անհրճապէս եւ միայն
պարսպանելու եւ օխտապանելու համար ան-
նակամային փաստերով ապացուցած ըլլալէս,
այն տր. Փօյոջեանը որ զիստօք զազալին անքեւ
անզգայ ներկայացնելու համար Մանեանի մէկ
տողը փութեց. Արփիարեանն է որ պիտի անու-
անարկութիւն համարի իր մասին գրած յօ-
դուածս (Օտեանէն «Նիւսալի» հոշակուած) ուր
կը յայտնէի բոլոր այն քննադատելի կողմերը
զոր իր հանրային գործնալի տխրաբան ինծի կը
ներկայացնէր չորս տարիէ ի վեր եւ ուր ան-
հուն յստակութեամբ, մանրամասնութեամբ,
ուղղամտութեամբ կը զանազանէի զարձախ
ինչ որ կայ աղէկ՝ Արփիարեանին մէջ .
(խզումի յօդուած մը որ այնքան անախորժ էր

նորէն Դրօշակեաններուն որքան Արփիարեա-
նին համար.) Արփիարեանն է կ'ըսեմ որ ինծի
անուանարկողի զեր պիտի վերագրէ, այն Ար-
փիարեանը որ զիս այդ յօդուածը լոյս չտեսած
«Նոր կեանք»-ին մէջ կը փութար նրատարակել
իր այլանպակ մ'Ազիզի հայնյնը ուր զիս կը
ներկայացնէր հացի կտորի մը ետեւէ նեւրեւ
վայոզը բաշտախնդիր մը եւ խորհուրդ կուտար
որ Պոլիս(ն) գտնախոյն: Արդեօք է՞ Բաշայեանն
է որ պիտի թուրքն ունենայ ինքզինքն ինձմէ
անուանարկուած համարելու, այն Բաշայեանը
որ անցեալ կաղանդին կուգար եղբայրաբար
զիս համարելու եւ օր մը ստալ Պարթեւեանին
«Պարզաքանին ձեռագրէր» անոր հետ միասին
կարգացած եւ ինձի ու Շահնազարին զէ՛մ քա-
նի մը լըրճուկ քանիք աւելցնել խորհուրդ
տուած էր, այն Բաշայեանը որ հիմա ինձի զէ՛մ
կը հրատարակէ իր քուրջին մէջ իմ նկարա-
զիրս ամենէն սուտ գոյնով ներկայացնող ջըլ-
թիկութիւնները զոր ակամի մուկ եւ անգամ
պիտի ամչնար ստորագրելու: Կամ արդեօք
Օտեանն է որ իմ գրչէս ազարտած պիտի նը-
կատէ ինքզինքը, այն Օտեանը որ պատուով
ստեսնին կեալ վկայեց ի նպատակ ինծի ինչ-
պէս եւ թշնամանուած անխն կնոջ մը, եւ որ
յանկարծ մէկ օրուս մէջ Չօպանեանէն Գալ-
բաքճեան ցատքելու հրաշքը կործեց եւ իր մը-
տաւ որական բոլոր կարողութիւնները հիմա
նուիրիւր է իմ գործն ու անունս միտուելու:

Եւ ի՞նչ վիթխարի անամօթութիւն ունենա-
լու է մարդ սեղու համար թէ երկու տարիէ
ի վեր «Անահիտ»ը «սու ու ան նախատելէն
ուրիշ բան ըրած չունի». ո՞ր հայ թեր-
թը այնքան մշտական հոգածութիւն մը ցոյց
տուած է ի վեր հանելու ամէն հին ու նոր
արժանիք որ Հայութեան ժոցին մէջ յայտ-
նուած է կամ ի յայտնուի. ո՞ր իրական տա-
գանդ ցոյց տուած Հայը զիս անտարբեր է զը-
տած իր առջեւ. Պարթեւեանին իսկ զայն միջո-
ցին ուր ինձի զէ՛մ կը նայոյոյժը, գրական ս-
մենաբարձր կարողութիւնները եւ էի որ հըր-
չակցիի. եւ ի՞նչպէս մանաւանդ այս յիմար
մեղադրանքն ինձի կը համարակալին ուղղել
ծնիչ այն Արփիարեանը, Բաշայեանը եւ Օտ-
եանը որոնց մտաւորակն անրողջ գործունէ
ութիւնը կայացած է հիշք ամէն է վեր մի-
միայն ամէն ամիս Ազատ Սօսքըը հրատարա-
կելու, այսինքն թերթի մը որ ուրիշ բան ըրած
չունի ըրանց եթէ՛ սու ուսն (ու մասնաորա-
պէս զիս) անարգել, նախատել, անուանարկել:

Ո՞վ է, ո՞վ է, կը հարցնեմ քեզ կը պիզուտ այս
հարցմանս վրայ, ո՞վ է որ պիտի իրաւունք
ունենայ, միշտ ուղղամիտ, միշտ համոզուած,
միշտ խղճամիտ, միշտ հանրային տեսակէտ-
նեցն իրեն յարժանութիւն ունեցող մարդու ինք-
նազմատեսութեամբ, անուանարկել հոգեպէլ
զիս, եւ ո՞րն է — թող ցոյց տան — ան միակ
արարքս ուր անուանարկիչ պէս վարուած ըլլամ:

Ես անուանարկիչ չեմ եղած երբեք եւ չեմ կրնար ըլլալ . բայց դիմակազերծող մը եղած եմ . եւ այն դէմքերը որոնց վրայէն դիմակը քաշած եմ, չեմ գարմանար որ մասունքու հարուածին կսկիծը յաւիտեան չմտնան : Աւ յեզեմնեմ որ ալ եթէ միայնան դէմս, չպիտի դադրիմ — Թող ասեկա գիտնան — դիմակազերծող մը մնալէ :

«ՄՆԱԿ»Ը ԵՒ ԵՐՈՒՈՒՆԻ ՕՏԵԱՆ

«Մշակը» «Ազատ խօսք»ի նուիրած էր վերջերս ունեցած յարաբերումը մը, անոր ամենէն ցած, ամենէն ջլթիկ էջերէն մէկն ալ արտասպառու յօդուածը, ճարպիկ, գովեստի բառ մը չէր պարունակեր . խմբագիրը երգիծական թերթի մը հիմնարկութիւնը ծանուցանելով բաւականապէս ձեռք կ'առնէր, բացատրելով թէ երգիծանքը միայն այն ստեղծարարներու ունի երբ ազնիւ է, երբ չաճարհեղիւր եւ անձնական նկատմաներու չի ծառայեր, ու կ'ըզակացնէր թէ պէտք էր սպասել սեռնելու համար թէ ինչ ուղղութիւն պիտի ունենայ Օտեանի թերթը, — եւ սակայն կը հրատարակէր գարծնալ (առանց խմբագրին ուղղամտութիւնը գարծնալու անիւ հոչակել կարենալու) անոր թերթին մէկ հատուածը, կը հրատարակէր դայն՝ միայն որովհետեւ այդ հատուածը կը ձգտէր զիս ներկայացնել զգուշիկ գոյնով մը :

Երուսով Օտեան տասր տարիէ ի վեր կը բռնէր ստաջիւն տեղերէն մին Թճբահայց գրականութեան մէջ . իր «Հայրենիք»ին յօդուածներն, ինչպէս եւ հեշտական բազմաթիւ էջերը զոր զրջեցնէր վերջերս արտասանման մատուրին մէջ՝ զինքը կազուցած էին Պարոնեանի յաջորդը, եւ սակայն «Մշակը» երբեք մտքէն չէր անցնած Օտեանը ծանօթացնել առաստաղ հասարակութեան, երբեք չէր փորձուած անոր էջերէն մէկն արտասպառ . երկու տարիի չափ առաջ, երբ «Մշակ»ի խմբագրութիւնը շատ բարեկամական յարաբերութիւններ ունէր հետ . զիմեցի «Մշակ»ի տնօրէնին եւ առաջարկեցի որ Օտեան աշխատակցի այդ թերթին, հաւաստելով թէ «Մշակ»ի ընթերցողները գոհ պիտի ըլլային այդ ստաջիւնաւոր երգիծարանին արտադրութիւններուն ծանօթանալով : «Մշակ»ի տնօրէնը չպատասխանեց առաջարկութեանս : Հիմա միայն «Մշակ»ը կը մտաբերէ Օտեանին գոյութիւնը իմացնել իր ընթերցողներուն, ճիշդ այն ստեղծարարն իր ան իր ստաջիւնը շարճեց անազնիւ դատի մը ի սպաս դնելով գայն, երբ երգիծարանէն ուրիշ բան չմտաց բայց եթէ միմօս մը . . . խեղճ «Մշակ», ու խեղճ Օտեան :

ԱՄՄԹ Է

«Մշակը» իր նոյեմբեր 4ի թիւին մէջ կը հրատարակէր բարեգեան թղթակցութիւն մը որով Տ. Հ. Բ. երեսակալական սկզբնատուութեան տակ պահուած ճիւղախիճ մը կը ճգնի սպագոյնքանի որ Հայկական Միութիւնը քայքայուեցաւ՝ պ. Իսքէնտէրին եւ իմ պատճառովս, եւ թէ ես մեղաւոր եմ զատ բնաւոր որոշում ստեւ ըլլալու համար : Այդ թղթակցութեանն աւելի անբարոյակամ, աւելի լրկուտի բան չեմ տեսած : Յօդուածին իւրաքանչիւր բառը ստույթիւն մը, խեղաթիւրում մը, վարագորում մըն է :

«Մշակը» կը գրէ այդ դիմակաւոր պարոնը, իր ժամանակին յայտնել էր, թէ Պարիզում պ. պ. Թամաշեանի եւ Ղամբարեանի դեկաւարութեամբ պիտի կազմուէր մի հայկական ընկերութիւն, որի ծրագրերն իմ մասին աւելորդ է խօսել իսկ, քան որ այդ համակրելի գաղափարը շնորհիւ մի քանի մարդկանց, իրականացում չգտաւ : Մենք բոլորովին միտք չունինք խօսել վերոյիշեալ ընկերութեան խանդավառ պատճառներին եւ ոչ էլ իրանցարու միջ առաջացած վէճերի եւ պատճառ տեսնելու մասին : Միջանկեալ կը յիշեմ միայն, որ Պարիզի հայ գաղթականութիւնը իր անուշով կազմուած ընկերութիւնը մասնաւոր, ոչ իբրանց ընտրուած համարելով, բողոքում է, պահանջելով հաստատ հիմերի վրայ դնել իւր անուշը կարող այդ հաստատութիւնը եւ հետացնել միջից մի քանի անվստահելի մարդկանց :

Պ. պ. Ա. Չօպրեան եւ Իսքէնտէր իբրնց անպատուած զգայով, պատճառ ասանն են պահանջում, խոստանալով նորա վճիռներին հնազանդել : . . . »

Այդ պարոնը կը ստէ, յայտարարելով թէ Բարիզի գաղթականութիւնը կը բողոքէր որովհետեւ չէր անուշով կազմուած ընկերութիւնը իր ամբողջութեանն չէր ընտրուած . «Հայկական Միութիւնը» իւր Բարիզի հայ գաղթականութեան անուշը չի կրեր, իր նպատակը Բարիզի Հայութեան կողմէ գործելը չէր, եւ պարտաւոր չէր ինքզինքը ընտրել տալ Բարիզի բոլոր Հայերէն : Յետոյ, այդ պարոնը ամենատիմար բանը ըսած կ'ըլլայ յայտարարելով թէ պ. Բալբաքեանի զիս անուանարկելու համար պաշտօն ընդունած ըլլայ Բարիզի հայ գաղթականութեանն (!) . Երբեք գաղթականութիւն մը իրաւունք չի կրնար ունենալ պաշտօն յանձնել ու եւ մէջից կր հանրային գործի մը անուանարկէ . եւ պ. Բալբաքեանին պ. Թամաշեանի մտք իմ ամբաստանիչի գերը կատարելն արար Բարիզի գաղթականութեան մէջ, որ

հազար հոգիէ կը բաղկանայ, բայց ի բնկերութեան հիմնարկումն նրասերուն հրախրուած չըլլալուն հնգապած մէկ քանի անձնամով պարուններ, ոչ ոք բողբէ չէր բարձրացուցած ընկերութեան դէմ եւ այդ պարուններն ալ արտուալ սկսած էին ոչ թէ երկու անձի, այլ եւ ընկերութեան բոլոր անդամներուն զէմ, (յաւ զորդ յօդուածի մը մէջ արդէն պիտի պատմեմ մանրամասնօրէն այդ գծաբազ ընկերութեան ձեռնդիրն բոլոր պարագաները, որոնք շատ մը շահեկան խորհրդածութեանց նիւթ կրնան ըլլալ):

Պ. Իւրքնտէր եւ ես պատուոյ ասեան պահանջեցինք ոչ թէ մեզ պայապանելու համար Բարիքի հայ զաղթականութեան ամբաստանութեան դէմ՝ որ գոչութիւն չունէր, այլ երկու անձնաբիւր անուանրկողական մէկ ձեռնարկը քայքայելով՝ զբարբառութեան ազէտաւոր սիւսպնիսն ու զմեզ հարուած մը տալու համար. — եւ վստահ թող ըլլան որ արուած դասը անպտուղ չպետի մնայ:

Պատուոյ ասեանը կազմուեցաւ ոչ թէ «Պ. Իւրքնտէրի եւ իմ օւղած անձերից», ինչպէս կը գրէ «Մակ»ի թղթակցը՝, այլ այն երկու անձերէ որոնց զրամէ էին պ. ֆալթաքճեան եւ ֆայսեան՝ զանոնք անկողնակալ, վստահելի, բարձրոր անձեր նկատելով, եւ որոնք մեր մտերմները չէին. մեզ մտնել չէին ճանչնար, եւ անոնցմէ զամ երրորդ անձէ մըն ալ որ պ. ֆալթաքճեանին ամենօրեայ մտերմնէ է, մինչդեռ մենք պատուոյ ասեանին զատուօրնութեան մէջ դ եւ է մտերմ չունէինք:

Այդ պատուոյ ասեանը, կազմուած ուրեմն մեզի համար ո եւ է մասնաւորապէս նպատաւոր շահագանձը չներկայացնող պայմաններու մէջ, — ընդհանրական, — ձայնբեր մեծամասնութեամբ ոչ—պայացուցուած հոչակեց պ. ֆալթաքճեանին բոլոր ամբաստանութիւնները և որդ, «Մակ»ին թղթակցը վերճրել չի յիշատակեր, նոյն իսկ չ'ըսեր թէ Բ'նչ է եզրակացութիւնն ազ վճուին, այլ սա ապացեցուցի խօսքը կ'աւելցնէ.

«Չենք ուղտմ այտեղ ասել թէ ո՞ր կողմը արգարացած է այդ վճուով և եւելի հետագրբըրբականը հետեւեալն է . . .»

Բայց ո՞րն է հետաքրքրականը ի՞նչ վճիռը չէ. երեւակեցե՞ք զՄակ»ի ընթերցող մը որ վճիռը չէ կարգադատ. Բ'նչ պիտի մտածէ Տ. Բ. Զ. Ի յօդուածը կարդալով, անոր ընդհանուր ողիւն պիտի հետեւցնէ թէ վճիռը յայտնապէս օսպայցուցուած յայտարարած է պ. ֆալթաքճեանի ամբաստանութիւնները, Ի՞նչ բազ

կարելի է գործածել պայպիսի ընթացքի մը, եթէ արկիպոլիթիւն բազը չգործածէ մարդ, Ու թղթակցը, պայքան զուարթ անտարբերութեամբ մը ստուերի մէջ ձգելէ յետոյ վճուցի պարունակութիւնը, կ'անցնի այն խնդրոյն որ իրեն համեմատ միակ հետաքրքրականն է, — դաս բանալս—եւ այդ որոշումն հ'անուանէ աններկելութեամբ. ինչպէս կ'ուզէք որ «Մակ»ին ընթերցողը այդ քայլին ներելի կամ եւ ներելի ըլլալուն վրայ կարենայ անկախ եւ գրտակից վճիռ մը արձակել, երբ յօդուածագրը պօղած, նոյն իսկ շարափոխած է այն բոլոր պարագաները որոնք ընտելացտեցին զիս ինչպէս եւ պ. Իւրքնտէրը, դատարանի գիտելու, քանի որ այդ միջոցը կը մնար միայն՝ սանձելու համար պ. ֆալթաքճեանը, որ պատուոյ ասեանի վճուցի ստղել խոնարհելու գրտու խոտուս մտայէ յետոյ, վճիռն ալ ու սեծասանութիւնը ներկայացնող երկու դատաւորներն ալ քննադատեց հրապարակաւ եւ քննի ու պ. Իւրքնտէրին դէմ իր ամբաստանութիւնները նոյնութեամբ կրկնեց 150 հոգիի ներկայութեան:

«Մակ»ին թղթակցը կը խօշորցնէ, դիտմամբ, այդ տեսիլ գտտի մը հետեւեանքները՝ կ'երեւակեցէ որ ֆրանսական լրագիրները պիտի զբաղին ատով, եւ թէ Թըքմանոյց զատը պայապանելէ ետ պիտի կենան(!) տեսնելով շայն մը որ իր պատմուն արատուորդ անիկ մը յցէմ օրէնքին միջամտութեանը կը գրմէ, — հասարակ երեւոյթ մը որ ճամնն օր կը պատահի Թրանսայի մէջ:

Ամենին զաւելտականը, Տ. Զ. Ի ի այն տողերն են որոնց մէջ կ'աղայէ պ. ֆալթաքճեանին որ պատուոյ ասեանին ներկայացուցած փաստերը(!) չներկայացնէ ֆրանսական դատարանը, հոց չէ նոյն իսկ եթէ սուճէ, քանի որ հայ ազգը պիտի երսխտաղէտ ըլլայ իրեն Բարիքի շայութեան բողոքին ներկայացուցիչն ըլլալուն համար, Հեռաբերելի եւ տեսնելու, դատի օրը, ո՞րոնք են Բարիքի այն շայնքը որ ո եւ է անհատի մը պաշտօն կրնան յանձնած ըլլալ հայ գործիչ մը Տօն-Ժուան հոչակիւն շոշորք ըսի ըսաներու վրայ հիմնուելով, Իսկ «Մակ»ին կ'ուղեմ հետեւեալ հարցումը. պ. ֆալթաքճեան եւ Թամաշեան Ռուսահայոց մէջ յարդուած մարդիկ են՝ ինչպէս լսած կ'մտաւորէին Մոսկուան կ'ամալարարանի մէջ միջադատի իրաւապետութեան ուսուցիչ էր մինչեւ վերջերս, երկրորդը՝ իրաւադիտութեան լիսանսիէ եւ Թիֆլիսի պանքային նախկին տընորէն. պ. ֆալթաքճեան երկու ամբողջ երեկոյթ ունեցաւ իր փաստերը պարզելու համար:

Եւ դուրս թափեց ամէն ինչ որ ունէր իբրեւ փաստ : Եթէ «Մշակ»-ը, հակառակ որ պ. պ. Թամազեան եւ Ղամբարեան ոչ-սպացուցեալ հոչակեցին պ. Գարաբեճեանի ամրաստանութիւնները, կը հաւատայ որ պ. Գալբաբեճեան իրաւունք ունէր, ուրեմն «Մշակ»-ը կողմնակալ, անուղղամիտ եւ ստախօ՞ս կը նշկատէ պ. պ. Թամազեանը եւ Ղամբարեանը : «Մշակ»-ը այս հարցմանս է որ պատճառն է պատասխանել :

Տ. Հ. Բ. Ի մը ձախտուքը նշանակութիւն չունի ինծի համար : «Մշակ»-ի պէս թերթի մը մէջ այդպիսի ցածութեան մը առանց ո եւ է գիտողութեան հրատարակուիլն է որ նշանակութիւն ունի : Այդպիսի արարքներ հայտնութիւններ են, ոճարգործութիւններ են Գրիգոր Արժրուների յիշատակին դէմ, որ իր թերթը զրգարտութեանց մեղսակից բլլալու համար չէինմուտ, այլ զրգարտիչները ջանխիւսեալ համար : Չեմ գիտեր ե՞րբ պիտի նշմարեն «Մշակ»-ի այժմեան խմբագիրներէն ոմանք թէ իրենց թերթին մեծագոյն թշնամիները իրենք են : Անօ՞թ է վերջապէս, անօ՞ք Ի, ԱՄՄՔ՞ Է :

«ԱՋՏՏ ԽՕՄԳ» ԵՒ ԹՈՂԿԱԹԻՆԱՎԱՐՄԱՆ

«Աղաս խօսք»-ը ծանուցած էր թէ Մանչէսթրաբնակ պ. Մ. Թոքսթեան որոշած էր 20,000 կիւնէ նուիրել Անգլիոյ կամ Գերմանիոյ մէջ Հայկական վարժարան մը հիմնելու համար : Փափաքելով այդպիսի որոշում մը գնահատել «Անահիտ»-ին մէջ այնպէս ինչպէս որ արժանի էր : Բայց եւ չկարողով բուսականապէս հայ թերթերու անմենէն թեթեւօտիկին կողմէ միայն տրուած տեղեկութեամբ մը, որ ինծի Մանչէսթրի բարեկամներէս մէկուն, եր ինծի հարցոյցէն այն մանրամասնութիւնները, զոր հրատարակեցի «Անահիտ»-ի նախորդ թիւով, եւ որոնք կը հերձէին այդ գեղեցիկ լուրը : Ահա զայս խօսքը իր 5րդ թիւին մէջ կը երկնէր զայ լուրը, ու կ'անեցնէր թէ 20000 կիւնէր նոր նուէր մըն ալ ըրեր է երբ պ. Թոքսթեան վարժարանին պայմանման հարցը, նոյն իսկ կը շնչէր թէ Փոլսոյի նաւագործման անգլիական ընկերութեան բաժնեկառնութեան գնած է եղեր պ Թոքսթեան իր այդ 20000 կիւնէով : Դարձեալ գիտեցի Մանչէսթրի բարեկամի, այդ հանելու կիս մեկնութիւնը ինչպիսի պատճառով պ. Թոքսթեանի գրաւոր վիճառութիւնն ունիմ, իր մէկ բարեկամին ուղղուած, եւ որ կը հաստատէ թէ Ազգայն խօսքին հրատարակութեանը պարզ կատար մըն է :

Երբք սակայն կատակ մը սակից աւելի տրտար ու անազնու չէր եղած : Արտասանման ինչպէս եւ Պոլսոյ եւ Թիֆլիսի հայ թերթերն այդ լուրը արտասուպեցին : շատ մը խեղճ տղաք յոյսը ունեցան անշուշտ այդ վարժարանն օգտուելու, մինչդեռ այդ բոլորը, 40000 կիւնէն, փողովքէ հանգրու բաժնէ-թղթերուն գնումը, եւն, բոլորն ալ նաւրուած մասալ մըն էին պարզապէս : Եւ հասարակութեան քեթին այնքան անպատկառօրէն խնցցող, այնքան անամօթ ստուծիւնով մը հայ երիտասարդութիւնը խարդ այդ թեքքին է որ կը յաւակնին բարոյականի դասեր տալ, ճշմարտութիւնը պաշտպանել, ուղղամտութեան քարոզ կարգալ...

ԱՐՄԵՆԻԱ

Մարտի իւր «Արմենիա»-ն իր վերջին թիւերէն մէկուն մէջ ինծի կը վերագրէ արարք մը որ իր նշանակութեանը մէջ միայն գոյութիւն ունի : Պ. Փորթուքալեանի համեմատ Անահիտ»-ի վերջին մէկ խմբի յօդու աններովս «Փողովքին կամար»-ի խմբագիրները Քրանսական կտավարութեան մասնանիք ըլած եմ եղեր, եւ Բամազեանն քեւտապէսն ալ ուսուկտավարութեան...

Ահաւարկի, բառ առ բառ պ. Փորթուքալեանի տողերը :

«Փող. համ.» Քրանսթութուք միջադէպին առթիւ այն կարծիք յայտնած էր թէ այդ միջադէպը չուտով կը փակուի եւ զիւանազնական յարաբերութիւնները կը վերակըսին Ֆրանսայի եւ Թուրքիայի միջեւ... Եանահիտ»-ի խմբագիր անօրէն «Փող. համ.»-ի բերանը դնել յետոյ այսպիսի խօսքեր թէ՛ միասնա շալոց խնցրել զարժանի յետոյ իր գանձիկ շահերուն յաջողմանը համար պիտի թողու որ Առլժման հանդարտիկ աւարտէ Հայերուն ջնջումը... Եւն ինչ անուն պէտք է տալ Անահիտ»-ի այս վարժուցքին որով Բարիք սպաստանած եւ իրեն պաշտօնակից մի քանի Հայեր Ֆրանսական կառավարութեան մասնանիք կ'ընէ իբրեւ զայն վատարանողներ : Եւ անոր հիւրերկառութիւնը անպատշաճօրէն գործածող... Տիար Չօպանեան իր միեւնոյն յօդուածին մէջ նշանակալի վարմունք մը ունեցած է նաեւ բարիքանակ մի ուրիշ պաշտօնակցի հետ : Գեանասէր»-ի խմբագիր Տիար Գ. Բամազեանը վարչապ ուստանաց կը յայտարարէ... այդ մտքը «Բանասեր» գնուն թերթ մը կ'ը հրատարակէ որ արագ մուտք ունի մուսիսից մէջ : Տիար Բամազեան անցած տարի գաւառական ուղեւորութիւնն մը ըրաւ ուսական Հայաստանի մէջ եւ նորէն այդպիսի ուղեւորութեան մը ծախքերը հողաւան համար յարուկ յանձնածողով մը հաւ-

գանակութիւն բացած է Արդ ի՞նչ անուն պէտք է տալ Զօպանեանի այս վարուձքին երբ այդ միջոցին կ'ելլէ մասնախիշ ընել թէ բուեռագէտ Բանալեանի վարաց ուստեցութիւնը հանրածանօթ է: »

Մտրդ կը սահմանի այսքան վիժխարի անուղղամտութիւն տեսնելով այդքան անպարզ պոլիծ պաշտութեան միացած և խն, պ. Փորթուգալեան կը ստէ, և եւ կամ կարգացած և ակնալու անկարող է բնելով որ Վժոզ հա. » յօդուածին իմաստը փոխած եմ. ահա այդ յօդուածին խնդրոյ տարակաջ եղող մասը (իմ սու վորութիւնն է. եւ մեակն եմ այդ սովորութիւնը ունեցող, և կառակորդներու գրածը մտրդութեամբ յիշել պատասխանելէ առջ) .

« Գ. Տեղաւէ, իբրև ճարտարիմաց մարդ, տեսաւ որ ուրիշ շատ աւելի զիբին միջոցներ չէին պակսիր իրեն Մուլթանը լաւագոյն տրամալուծութեանը բերելու համար (Թուպիբինի, Լորանտոյի և Քարափնեարու խնդրոյն մէջ) : Այս միջոցներն եղան տարիներէ ի վեր Փրանսական կառավարութեան զիտութիւնովն ու թոյլաւութիւնովը գործող Մուլթանին զարտիկ օտարիկանութեան կազմալուծման սպառնալիքը, եւ երկրորդ հայկական հարց ձեռյ առնելու սպառնալիքը . . . Գ. Տեղաւէ կ'ընդունէր հայկական դատին ախոյանս պ. Իբէր Քիլեսարը, ու նոյն օրն իսկ կանոնադրութեան բերան Վժառնը կը փութար ճշտատարակել ասիկա իր կարեւոր լուրերու բաժնին մէջ : . . . Երբ Փրանսացիութեամբ միջադէպը բուլղովից վերջանալ, երբ պ. Գոնթան կամ որ յաջորդէ Մուլթանին հետ վերսկսի իր անուշ յարաբերութիւնները, եւ իբրև շարունակեան իրենց երջանիկ ընթացքը աշխարհներուն լաւագոյնին մէջ, սա տարբերութեամբ որ քանի մը հարկը գիկակներ աւելի փոռած պիտի ըլլան հայ հողին վրայ, պիտի վերադառնանք այս խնդրոյն, եւն : »

Անվիճելի է որ Վժոյ. հա. չի խմբադիր այս տողերուն մէջ Փրանսական կառավարութեան անբարբառ է հայկական խնդրը իր առեւտրական գործերուն լուծմանը համար գործածելու զիտաւորութիւնը, Ուրեմն պ. Փորթուգալեան անաղուտութիւն մը կը գործէ ինչ վերագրելով խեղաթիւրում մը որ քայքայեալ կայլէ անդոյ է : Իսկ իր անաղուտութիւնը ծայրայեղութեան կը հասնի երբ կ'երեւակայէ թէ Վժոյ համ. չի այդ դատման մասին քունապատութիւնով կը ձգտէ Փրանսական կառավարութեան արարքներուն նկատմամբ Փրանսաբնակ Հայերու կողմէ սեւ է ճննադատութիւն ամէն պարագայի մէջ աններելի ցոյց

տալու եւ թէ թաքուն զիտաւորութիւնն ունէի, այդ տողերովս «Վժոյ համ. չին վրայ հըրաւիրէ Փրանսական կառավարութեան կողմէն կամ բարկութիւնը» (Փրանսական կառավարութիւնը հետո է մեր մամուլով ըզբաղել է. եւ եթէ նոյն իսկ անոր հետեւէր, վայրենիներու երկիր մը չէ միասնաձայն որպէս զի Փրանսական կառավարութիւնը իր արտորները քննադատող օտարագրի մը ընթացքը դատաւարութիւնը զտնէր, Փրանսական կառավարութեան ո եւ է արարքը, բացարձակ ազատութեամբ քննադատելու «Իրաւունքին» զէմ բոտ մը, ստորակէտ մը չկայ իմ յօդուածին մէջ, եւ չէր կրնար արդէն զոյութիւն ունենալ : Ես զխեղ տուած եմ թէ «Վժոյ համ. »ը անիրաւ եւ անպատշաճ ընթացք մը կ'ունենար, յիշ Վրսիս-Ուրտի վերջ յրոմուած Փրանսական կառավարութեան զիտաւորութիւններուն եւ Հայկական խնդրոյն նկատմամբ տածած զգացումներուն մասին բացարձակ կարծիք մը յայտնելով, եւ կարծիք մը խորապէս անպատշաճ տոնաց ինքզինքը բացարտող, ապացուցանող զրակաւ, վերջնական փաստերու : Եւ արդէն յօդուածին մէջ կ'աւելցընէի սա տողերը, զոր շնորհով ըլլաւու համար մարդ Փորթուգալեան կ'ընտելու է :

« Երբ Փրանսացիութեամբ վճըր իրօք աւարտի դրամական խնդրոյն լուծումով, եթէ պ. Տեղաւէ անկից յետոյ բողբովին անաւարտ մնայ Հայոց գաղտին, ի՞նչ իբրողութիւններու ջարջախիշ պայացուցումովը համազուգէր որ պ. Տեղաւէն Հանթոնթի մէկ զուգեանն է, այն առնն միայն իրաւունք պիտի ունենանք իրեն համար գործածել ծանր բաներ որոնց ինքզինքն արժանի կապուցած պիտի ըլլայ, եւ այն առնն ոչ միայն իրաւունք, այլ պարզ ունինք զաննք գործածելու : »

« Անահիտ » յունուարի թիւին մէջ, որ քանի մը օրէն կ'երեւայ, ես ալ յայտնած եմ կարծիքս պ. Տեղաւէի նոյ. կի ճառին մասին, եւ կարծիքս հետո է խնդրակրութիւն մը ըլլալէ վրայ չ'իմա իրողութիւններու քերած յօյախելի համոզումէն յետոյ է որ իրաւունք կը ճանչնալ իմ ինքի, եւ անհնուն, քննադատել պ. Տեղաւէի ընթացքը (« Իրաւունք ») բառը կը գործածել միմիայն : Չ'համոզութեան տեսակէտէն նկատելով զայն մարդ սեւ է անհատի նրկատմամբ ըլլայ անն մը կամ կառավարութիւն մը, այսինքն հաւաքական անհատ մը իրաւունք չունի հապեճ զատաստան ընելով զայն դատապարտելու : գործուած անիրաւութիւնը աւելի ծանր կը դատան սնչուշտ երբ մարդ հապեճագործն անպատու կարծիք մը կը յայտնէ անհատ մը կամ կառավարութեան մը մասին, որ էր նախկին արարքներովն ինք

զերնքն արժանի կացուցած է յարդուելու, հետեւաբար եւ իրեն մասին եղած դատաստաններու մէջ աւելի ուշադրութիւն, աւելի մանրախուզութիւն դրուելուն ։ Պ. Տեւթասէ այն ֆրանսայի նախարարն է որ պաշտօնի դուրս աւելու երբ Հանձնօժ իր այնքան հակամարտկային որքան հակաֆրանսական քաղաքականութեանը բողոքովն երկարացուցած էր միքանսայի ազդեցութիւնը Արեւելքի մէջ եւ, կարելի է ըսել, ամբողջ աշխարհի մէջ. պ. Տեւթասէ բարձրացուց միքանսայի վարկը, Տրէյ-ֆիւսեան խնդրոյն մէջ արդարութեան պաշտպաններուն կողմը բռնեց յատկաբար, Իտալիոն եւ Ֆրանսայի միջեւ կապիչ հաստատեց, կրետէի խնդրոյն լուծման մէջ գլխաւոր դերը կատարեց, Չինական խնդրոյն մէջ միքանսային յաջողեցաւ առ ունկնդրուած խորհրդատուի դիրք մը, Հանձնօժոյն դատելիճին յանցանքով գոյացած մարտասլի խնդրոյն հետեանմբով անգլո-ֆրանսական պատերազմի մը վտանգին առաջնէ առաւ, եւ հայկական խնդրոյն մէջ ցոյց տուաւ բարի տրամադրութիւններ որոնք կարւոր արդիւնք մը չեն տուած զեռանշուշտ, բայց որոնք իբրեւունք կուտան իր վրայ յոյս զնելու ։ Այս բոլորը «Իրողութիւններ» են, զոր ո եւ է հրապարակագիր պէտք չէ երբեք անտեսել ։ Ֆրանսո-թուրք վէճին միջոցին, Բրեստայի պէս լուրջ գրող մը թքանային մէջ թայտնած էր ճիշդ այն յոյսը զոր «Անահիտ»ը յայտնեց. «Իշմանսօ իսկ, որ գրողավիճի չէ պ. Տեւթասէի համար, առաջուց ոչինչ չի գուշակած եււ կանխաւ չէր գատած ու զատապարտած պ. Տեւթասէի ընթացքը, այլ կ'ըսէր՝ որ

«Երեւ ապացուցել որ պ Տեւթասէ պ. Գիլի-եարն ընդունած է՝ Հայոց խնդիրը շահագործելու համար միայն, այն ատեն որչափ այսպաններ զինքը քիչ է »

Այս պայմաններուն մէջ է որ «Ժող. համ. ո՞ր դատաստանը անաբոյսը եւ անպատշաճ երեւցու ինծի՞. անպատշաճ բառին վրայ կը շեշտուի. մարդ շատ աւելի զգուշաւոր (զգուշաւոր վարկուտ ըսել չէ) պէտք է ըլլայ իր քննադատութեան մէջ, (խղճի պարտք մը կատարելու համար միայն) անձի մը կամ հասարական անհատի մը նկատմամբ որմէ բարիք է տեսած. այդպիսի անձի մը զէմ մարդուս ձեռքը քաջ ատեն միայն առայ երթալու է ան նպատակ կարիք մը յայտնել, երբ անհրաքելի, վերջնական փաստեր ունենայ. արդ Ֆրանսային մէջ ընդունած բարիքը ընդհանրապէս, եւ ֆրանսական արդի կուսակարութեան քանիցս մեզ նկատմամբ ցոյց տուած գործօն բարի կամեցողութիւնը պարտք կը զնեն մեր վրայ յարկաւ անընդհատ թիւններու շահագրգռելու ։ Եւ երբ անքննիչ բաց ի այս բոլոր տեսակէտներէն, «Ժող. համ. ո՞ր այդ դատաստանը եւ քննադատած է՞ ոչ այնքան ֆրանսական կուսա-

վարութեան հանդէպ՝ իր անիրաւութեանը համար, որչափ հայ ժողովրդին վրայ այդքան ընթացքովն ունենալիք միասարկ ազդեցութեանը համար, որովհետեւ «Ժող. համ. ո՞ր յօդուածը վհասեցուցիչ էր, եւ հայ թեքիթ մը իբրեւունք չունի վհատեցնելու ժողովուրդը երբ քրական փաստեր չունի ամբողջ ժողովուրդը ոգիւ որող յոյս մը քանդելու համար, հրեւանք անձի մը, ինչպէս հրեւանք հաւաքակալութեան մը. մեծագոյն ղեկը բարոյական ուժին վատ պահպանուած է. ամէն անոնք որ ազդին խանդավառութիւնները կը թեւատեն, վհասակար կ'ըլլան անոր. եւ ասիկա պէ՛տք էր ըսել թեքիթ մը պարտք ունի միայն զգուշացնելը ժողովուրդը որ իր խանդավառութիւնը անհաշիւ ու ծայրայեղ արարքներու չհասցնէ. եւ այդ խորհուրդը՝ «Անահիտ»ը չէր մտացած առաջուկ ։

«Ժող. համ. »ը չի կրնար ալ յաւանիչի լուելութեւ պիղծարքեան արժեւետեարահայեցողութեանը մը նախազգուշակած էր ղեկ թեքիթը եւ յայտնած էր կարծիք մը որուն ճիշդ բոլորուն բացարձակապէս վտանգ էր առաջուց ։ Իրողութիւնները շատ լաւ կրնային հակառակը պայտուցանել, եթէ ֆրանսո-տուր համաձայնութիւն մը գոյացած ըլլար. Իրողութիւնները ամէն պարագայի մէջ առաջուցին արդէն թէ պ Տեւթասէ փորձ մը ըրած է համաձայնութիւն մը գոյացնելու, եւ իթէ չէ յաջողած, ասի իբրեւունք չէր տար որ առաջուց իրեն վերագրելին մեր խնդրով քննաչը բացուել որոշումը ։ Այդ յոյսը արդէն «Ժող. համ. »ն է. «Անահիտ»ն շատ աւելի բարձր երեզակական թիրթիր ալ յայտնեցին, եւ անշուշտ երեխաներէ չէ որ խմբագրուած են անոնք ։

Գալով պ. Բասմաջեանի խնդրոյն, ա'լ հող դուտ զատելոյի ոլորտը կը թեւեակոխենք, Գրականութեան մէջ քիչ շատ հասկցող ու տարրական ուղղամտութեան զուրկ չեղող ո եւ է անհատի համար, «վալարաք օուսատեցութիւն» բացատրութիւնը հեղուկութեան բող մըն է, որ ուրիշ բան չի ձգտիր շեշտել, առջ եթէ պ. Բասմաջեանին իմ ու պ. Չերապի հանդէպ բռնած ընթացքին հակապակտութիւն ։ Ոչ օուսատեցութիւնն էր ոչ ալ հայաստանութիւնը որ պ. Բասմաջեանը մղեց Ռուսիոյ հանրային կրթութեան նախարարին պրտած անգոյ նամակին հեքամէր հետքերու, այլ պաշտօնակից մը անուանարկելու տարամերձ դիտաւորութիւնը ։ Մեծ պատիւ մը ըրած կ'ըլլայի պ. Բասմաջեանին եթէ լրջօրէն նաւասացած ըլլայի թէ քաղաքական խորին համազմանց զրոյնումն է որ այդ պարտք այդպիսի արարքը մը առաջնորդուեցաւ. որովհետեւ եթէ իրօք ջերատեսեց կ'ըլլար պ. Բասմաջեան, Չարին քիչ շատ իր աղերսագրին մէջ «հայ եկեղեցին օրինողըս եկեղեցւոյն մէջ ճեւղը» համարող պ. Չերապի հետ գործակցել չէր շարունակեց

Թող պ. Փորթուքալեան անհող ըլլայ . նախ , այդ յօրուածս «Անահիտ»ի Ռուսաստան զրբկուած բաժնին մէջ չէր գրուած , եւ անմահուած չէր Ռուսերէ կարգացուելու , բայց այն անհաւանական պարագային մէջ իսկ ուր ուս կառավարութիւնը մտքէն անցընէր անոր մէջ փնտոնել ինչ որ չկայ հոն , պ. Բասմալեանին համար գերաբարկանօրէն բաւական է պ. Չերազի աղերսագրէն յետոյ իր անոր հետ գործակցիլը ցոյց տալ որու կառավարութեան , եւ գրկարաց պիտի ընդունուի Ռուսաստանի մէջ ծայրէն միւսը (1) :

Ինչ որ այս ամենուն մէջ տարօրինակ կը գտնեմ , եւ զլուելի , այն է թէ պ . Փորթուքալեան , որ երեսակայական վնասածներ պայապաններ յանկարծակիս տեսողէ մը բռնուներ է հիմա , իր պորտը գիտաջ պուտտայի երանելի հանդարտութեան մը մէջ ընկղմած մնաց երբ պ Բասմալեան իր բազմաթիւ աւրանեակներուն հետ իմ պատուոյս դէմ դաւանանեց , զիս ներկայացնելով հայ ժողովրդին իբրեւ գործիք մը որու կառավարութեան :

ՀԵՐՈՍԱԲԱՐ ՄԵՌՆԸՂ ՀԱՅԵՐ

«Շարժում»էն կ'իմանամ որ էտիրնէի մէջ կախուեր են երկու Հայ Դրօշակեան յեղափոխականներ , Պետրոս Սերեմճեան եւ Օննիկ Թորոսեան , երկու պուլկար յեղափոխականներու հետ : Այս չորսը , հինգ ամառու չափ առաջ , ուրիշ հինգ վեց Հայ ու Պուլկար ընկերներու հետ , պուլկարական սահմանադրութիւնը զգալուն անցած են եղեր , էտիրնէի բանտին մէջ հետոյ Մակեդոնիացի բանտարկեալները ազատելու նպատակով , էտիրնէի մօտ պաշարուեր են թուրք զինուորներէն , որոնք խուսն բազմութեամբ յարձակած են իրենց վրայ , եւ

երկարատեւ կատաղի պայքարէ մը յետոյ , սպանուեր են անոնցմէ վեցը եւ բոնուեր են չորսը , Պետրոս Սերեմճեան , Օննիկ Թորոսեան , Ներկեմօլիէ՛՛ք եւ Սեւեթօւլա Սերեմճեան , որոնք հինգ ամիս բանտին մէջ ահաւոր չարաբանքներու ենթարկուելէ յետոյ , այժմ անա կախազան են բարձրացուեր :

Օտար դատի մը համար է որ այդ կտորիճ Հայերն իրենց կենանքը զոհեր են , բայց բոլոր Հայերը յարգանքով պիտի խոնարհին անոնց յիշատակին առջեւ , որովհետեւ իրենց փաստաւոր մահովը անոնք անգամ մը եւս ու հոյակապօրէն սպացուցին թէ Հայը մարտիրոսներու ժողովուրդ մը չէ լուի , այլ թէ հերոսներ ալ կը ծնին ան : Պուլկարիոյ բոլոր քաղաքներուն մէջ , Պուլկարներն ու Հայերը իրենց հիւսցումն ու ցուռ եղբայրացուցեր են անչիւ գատի մը համար ժողովը յանձն առնող այդ քաղերուս հոգեհանապետը սրտատոյճ հանդիսանորութեամբ մը կատարելով :

Պ. Միհաս Չերազի իր թերթին չորրորդ երեսեր , ուրիշ բան չի գտներ ըսելու այդ մեծ դէպքին հանդէպ՝ բայց եթէ սա տարօրինակ չորս տողը .

«Հրապարակու կախեր են էտիրնէի մէջ երկու Պուլկար եւ երկու Հայ , Պետրոս Սերեմճեան եւ Օննիկ Թորոսեան , որոնք դատապարտուած էին : անչլիակակ լրագրիներու ըսածին նայելով , որովհետեւ մասնակցած էին աւազակային արարքներու , աւելի քաղաքական գոյն ունեցող՝ որ անցեալ , ամառ գործուած էին էտիրնէի վիւլայիսին մէջ »

ԱՐՇԱԿ ԶՕՊԱՆԵԱՆ

(1) Չեմ կրնար արդէն բացատրել զոլուանքը զոր ինձի կ'ազգեն՝ պաշտօնակցի մը գիտակօն ձեւանարկին այդպիսի միջոցներով վնասելու դիտաւորութեան մը կարելիութիւնը ինքնաթաղելով իմ մէջս , եւ Պ. Փորթուքալեանէն շատ աւելի խրախուսած եմ ա վասմաջեանը , իր գործին մէջ . անցեալ տարի ճիշդ իր Ռուսաստան գտնուած միջոցին էր որ հրատարակեցի «Անահիտ»ի մէջ «Բանասէր»ին համար համակրական ու ներբողալից յօդուած մը , իմ չափովս նպատակու համար յայդոյմանը պ. Բասմալեանի պտոյտին , որ գիտէի թէ հնախուզական չէր միայն այլ եւ բաժանորդախուզական . բայց երկրորդ ուղեւորութիւն մը ընելու իր գիտաւորութիւնը պատճառ չէլիերջապէս որ ինձի նկատմամբ իր ունեցած վարձուանքը նշաւակելէ ետ կենամ :



Printant: Georges Noblet, Charles Noblet, 12, rue Cujas.